

պէտք է կարենայ ներկայացնել Ս. Դրգով բառած սկզբունքի մը գործարութիւնը՝ իր կրած ամէն մէկ տառապանքի մէջ՝ համակերպութեամբ, իր ունեցած մէն մի յաջողութեան մէջ՝ լրջութեամբ, պէտք է կարենայ ան ըսկել. սկսյ է որ ըստած է»։ այսինքն ամէն տաճն ինքզինքն զգայ ենթարկեալ մը աստուածային կամքին։ Այդ կերպով է միայն որ իր կհանքը բարիք մը պիտի ըլլայ ոչ միայն իրեն՝ այլ նաև այլոց համար, զի ամէն փրկուած հոգին՝ Աստուծոյ ապացոյց մըն է անհաւատ այս աշխարհին մէջն։

Թ. Ե. Գ.

ԱՂՕԹՈՂԸ

(Ա. ԿԻՐ. ԱՐՐՈՒԵՏԱՆ) (ՑԱԿ. Ե. 16-20)

Աղօթքին չէ որ կ'երթայ Առաքեալին նայուած քը այս փոքրիկ հաստուածին մէջ, այլ աղօթողին։ Որովհետեւ զօրովթիւնը՝ զոր ստուգապէս ունի իր մէջ աղօթքը, իրեն կուգայ ոչ թէ իր բառերէն, այլ այն անձէն՝ որուն հոգւոյն բդիումն է ինքը։

Գրուած, արտասանուած կամ երգուած խօսքին մէջ չի կրնար ըլլալ արդարն աղօթքին արժէքը, եթէ այդպէս լինէր, չար մարդոց աղօթքները, որոնք յանան այնքան սրտագրաւ կը թուին իրեն իմաստ եւ իրեն արտայայտութիւն միանգամայն, ամենէն մեծարժէքները և հզոնները պիտի ըլլային։ Այդպիսի սիման գատումէ մը ըլլագուշացնելու համար է անշուշտ որ առաքեալը աղօթքին ոյժին ակնարկելէ անմիջապէս յետոյ կը շեշտէ աղօթք արգարոյ։ Արդարին, այսինքն մաքուր սիրու և սուրբ խղճմանաք ունեցող, իր մատածունքը Աստուծոյ խոկումովը միշտ լուսաւորող անձին աղօթքն է միայն զօրաւոր։

Գողագիրը այսպէս ճշգիլէ զերջ, առաքեալը կ'անցնի օրինակով ևս հաստատել զայն։ Իր յիշողութեան մէջ կենդանացած կը զգալ անտարակոյս մեծ աղօթքները, որոնց հանդիսարանն է Հին Կրտակարանը, և որոնց յիշատակին տպաւորութիւնը երկար ատեն տեսական եղած էր իսրայէլի սրտին մէջ։ Մովսէսը ու Սամուելը

զիհաւորաբար, որոնց համար կ'երգէր Սաղմոսը (Պ. 6. 6) թէ երբ կը կանչէին Աստուծոյ, կ'ընդունուեր միշտ անոնց աղերոր։ ու Տէրը քաւիչ կ'ըլլար իրենց, թէն քրէժմնիքին սիման իրինց գործերուն, և Յուդիթը, այդ հէք այրին՝ զոր Աստուծոյ և իր աղջին սէրը զիհացազնացուցեր էր իր ժողովուրդին կեանքին ամենէն բախտորոշ մէկ պահան։ Երեքն ալ, առաջինը՝ իրրե ազատարար, առաջնորդ և կամմակերպող, երբ կրորդը՝ իրրե մարգարէ և գատաւոր, կրօնական և քաղաքական մեծ կամմակերպիչ, երրորդը՝ զարմանահրաշ յայտնութիւն, որուն մէջ պիտի փառաւորուէր օգորութիւն ի ակարութեան սկզբունքը, երեքն արգամներ էին եղած, այսինքն անհանեներ՝ որոնք ձգտեր կ կարելիութեան սահմաններուն մէջ յաջողեր էին իրացործել իրենց ցեղին բարոյական խտէալը, վասնի զօրաւոր եղած էին նախ իրեն աղօթքին յետոյ իրեն գործի մարդեր։

Իր մատածութեանը մէջ, առաքեալը անոնց շարքին վրայ է որ կը զնէ նդիան, Հին Կատակարանի ամենէն հոյակապ դէմքերէն ուրիշ մը, որուն պաշտօնը եղած էր, մասնաւորաբար, մաքառիլ իսրայէլի կեանքին մէջ օրէօր աւելի ճարակ գտնող կապաշտութեան դէմ, և որ կարարեց այդ գործը աննուած գաջութեան եւ անփորձ հատաքանի ամեննենծ արդիւնքներով։ Եթէ անիկա յաջողեցաւ իր այդ գործունէութեան մէջ, եթէ կրցաւ երկինքին հուր իշեցնել՝ Բահազու քուրմերը չուարեցնելու համար, եթէ կրցաւ կենդանացնել այրին միուած զաւալը, և աղջիլ ընութեան անյեղ օրէնքներուն վրայ, ատոր գաղտնիքը՝ անոր հոգւով աղօթող մը լինելուն մէջ պէտք է փնտուել։

Ինչպէս Մովսէսի, Սամուելի և Յուդիթի, նոյնպէս եղիայի կեանքին մէջ չենք կրնար գտնել բայէ մը, ուր անոնք գործելէ առաջ, աւելի ճիշդ՝ գործել կարենալու համար, աղօթած չըլլամ նախ, աննըսկատ՝ բարեղէտ՝ անկեղծ և սուրբ նուիրումը մը անթերի ինքնարերականութեամբ։

Աղօթքին զօրութիւնը անսուարկելի է. բայց պէտք չէ երբեք մոռնալ թէ այդ զօրութիւնը կախում ունի աղօթարարին հոգեկան տրամադրութիւններէն, և մանաւանդ անոր հաւատքին որպիսութենէն։

Աղօթողը պէտք է լինի անկեղծ և երակուած (Սղմ. ձևե. 18, 19), ոչ երբեք ամբարիչտ (Առակ. ԺԵ. 23). պէտք չէ որ արատաւորուած ըլլան ձեռքերը՝ որոնք վեր կը բարձրացուին աղօթքի տակն (Ա. Ժիմ. Բ. 8). աղօթողը պէտք է լինի ճշմարիտ հաւատացեալ (Մոթ. ԽԱ. 21, 22), պէտք է լինի անվերապահ Ասունծոյ սիրոյն մասին իր ունեցած վստահութեան մէջ (Ա. Յովհ. Ե. 14, 15), պէտք չէ լինի երկմիտ և գարանոտ (Յակ. Ա. 6, 7):

Պէտք չէ անտեսել բնաւ թէ ճշմարիտ աղօթողները հոգեկան մեծութիւններ էին

իսկապէս . բայց այս մտածումը հարկ չէ որ սովում պատճառէ մեզի, կարծել տալով թէ անհաւասարելի են անոնք . անդիս մարդէր իրեւ գմեղ չարւարելիս . Անոնք մեզի պէս, այսինքն նոյն բնութիւնը ունեցող մարդեր էին, բայց կարողացան հրաշքներ գործել բարոյական և ֆիզիկական կեանքին մէջ, որովհետեւ զիտցան և կրցին աղօթել, աղօթող ըլլալ: Աղօթող ըլլալուն կամքն է որ մարդուն մէջ կը բանայ մեծութեան եւ զօրութեան սկիզբը, ճշմարիտ և մեծագոյն աղօթողները միայն կրնան լինիլ մեծ եւ իրական գործիչներ:

Թ. Ե. Գ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱԼԻՆԱՑԻ

Երբ Մազդաղինէ լրսեց թէ մարդերը իր խօսերուն Կ'ենքարկէր երաշուի մի երիտասարդ, պարզ ու զեղանի, Անոր համար կոյար խօլ՝ զիւերներ մնալէ վերջ անելուն, Ցանկաց զժոխային իր հրայրեներուն ենքարկէլ զանի:

Սոսկ գոռողութիւն, Եւայի դըսեր գոռողութիւն լոկ, Կը ներընչէր զայն . ու Աստուծոյ հետ չափուիլ ուզելով Ճամբայ ելաւ ան, հրալառ այտերով, սիրեն հըշաբորբուն. Եկաւ անօր, ոյր վլրայ հիացեր էր երազախրոռով:

Կը յուսար ցինել ան իր մազերէն խարտեա՞ ոսկեթել, Անոր ոտերուն, ձեռներուն, հոգւոյն համար մի կապանի. Սատանին յաղբողը միթէ կրթնա՞յ կընոց մ'ալ յաղբել. Ու, գողգըղալով գոռողութենէն, մըրմընջեց, «Երթա՛ն»: